

ԵԿԵՂԵՑԱԳԻՏԱԿԱՆ

ՄԱՐԻԱՄ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀՈԳԵԻՈՐ ՓՈՐՁԱՌՈՒԹԵԱՆ

ՄԷՋ

1. Աստուածածնի վերափոխման Տօնին առթիւ ներկայացուածը հակիրճ խորհրդածութիւն մըն է Հայ Եկեղեցւոյ մարիամական փորձառութիւնը նիւթին շուրջ: Տրուած բլլալով որ նիւթը յատուկ չէ միայն Հայ Եկեղեցիին, ստիպուած ենք ընդհանրացումներու մէջ մտնելու, այն-տեղէն բերելով ինչ որ յատուկ է Հայ Եկեղեցւոյ:

Մարիամարանական մտածողութեան զարգացումը, Ս. Կոյսին ընծայուած երկըրպագութիւնն ու մեծարանքը դարերուն ընթացքին նպաստած են միշտ եկեղեցւոյ մարիամական զիմադիծը աւելի բացայայտ դարձնելու: Պէտք չէ մոռնալ որ եկեղեցական փորձառութեան եւ հաւատքին հիմքը միշտ Քրիստոսն է: Ս. Կոյսի եւ Քրիստոսի փոխ-յարաբերութեան մէջ Տիրամօր խոնարհ ողին, հնազանդ վերաբերմունքը հանդէպ Յիսուսին, անոր ամբողջական տրամադրութիւնը հետեւելու իր զաւկին առաքելութեան եւ պատրաստակամութիւնը՝ աշակերտելու, կը փաստեն այն որ Ս. Կոյսը ունեցած է յատուկ նուիրումներ: Որքան համար Յիսուս իր Մօրը վերապահած է բացառիկ դեր մը փրկչական հոգատարութեան մէջ: Քրիստոնեաները Մարիամը պատուած են, եւ միշտ ալ կը մեծարեն ու կը պատուեն, նախ անոր համար որ մայրն է Քրիստոսի, երկրորդ՝ դիտակից են անոր վերապահուած առանձնանորհալ հանդամանքին փրկչական հոգատարութեան ծիրէն ներս: Անոր որոշակի ուղղուածութիւնը ղէպի Քրիստոս, քրիստոնեաներու մօտ ուժեղացուցած է յարաբերութեան, հոգեւոր յարաբերութեան, բարեխօսական եղանակը, այս պարագային անուշտիզական նրբերանդով որ քաղցրութիւն մը յառաջացուցած է անոնց կրօնական զգացողութեան մէջ: Աղօթքներու պահուն Մարիամին ուղղուած խնդրանքներէն յայտնի է թէ քրիստոնեաները անոր մէջ մասնաւոր կերպով ողջունած են բարեխօսողը: Կարելի է ըսել սուրբերուն մէջ զլիաւորը զոր կը բարեխօսէ Աստուծոյ Միածին Որդիին քով, անշուշտ Քրիստոս բլլալով միշտ զերազոյն Միջնորդը մարդոց եւ Աստուծոյ միջեւ:

Այսպէս, եկեղեցիին մարիամական խորքը, քրիստոնեայ ժողովուրդի փորձառութեան մէջ անուրանալի տեղ մը կը պրակէ: Բաղմաթիւ օրինակներ ցոյց կուտան թէ ո՛րքան մեծ տեղ ունի Մարիամը հաւատացեալներու սրտերուն եւ կեանքին մէջ: Այն մտերմութիւնը զոր հաւատացեալները կը մշակեն Մարիամի հետ, յայտնի է որ մակերեսային զգացումի մը վրայ հիմնուած չէ, այլ հաւատքով արմատացած, խորունկ եւ դիտակից ամուր սիրոյ կապի մը վրայ: Ահա այս արմատացումն է որ սովորաբար կը մղէ երկկուան եւ այսօրուան քրիստոնեաները դիմելու Ս. Կոյսին, աւելի մտերմ հաղորդակցութեան մէջ մտնելու համար Քրիստոսի հետ:

2. Երկնք թէ վտանգներու դէմ «Աստուածամայր»ն պաշտպանութիւն խնդրելու ամէնէն հին աղօթքները բանաձևուած են Յորդ դարուն Եգիպտոսի քրիստոնէական համայնքներուն մէջ: Աւելի ուշ մկրտութիւնն ատացած հաւաքականութեանց կողմէ՛ առ Կոյսն ներկայացուած խնդրանքները բաղմապատկուած են զրեթէ ամէնուրեք: Այս աղօթքները կը հաստատեն Մարիամ Աստուածածինին շատ զօրաւոր անձ բլլալը Տիրոջ քով իր բարեխօսութեամբ:

Հայ Եկեղեցւոյ մէջ շկայ պաշտամունք որ պատիւ ընծայուած չբլլայ Մարիամ Աստուածածինին: Գիշերային, առուօտեան եւ երեկոյան հասարակաց ամէնօրեայ ժամերգութեանց ընթացքին, խորհրդակատարութիւններու ատեն, պատարադի ժամանակ, եւ այլ պաշտամունքային պահերու բաղմաթիւ բարեխօսական աղանչներ ուղղուած են իրեն առատապէս: Երկնքնէք թէ որեւէ անձ երբ որ Հայ Եկեղեցիէ մը ներս կը մտնէ, անմիջապէս կը նշմարէ Յիսուս — Մանուկին հետ Աստուածամօր. պատկերը Սուրբ Խորանին վրայ հանդիմ: Սրբանկարի այս զործածութիւնը փաստն է այն արժէքին ու յարգանքին որ մեր եկեղեցին կը տածէ հանդէպ Աստուածամօր:

Հոռմէական Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ Աստուածածնի ընծայուած պատիւը առած է աւելի լայն համեմատութիւններ, Անոնց աղօթքներուն մէջ, ամէնէն հասարակացը «Ողջոյն քեզ Մարիամն է, որուն առջին մասը բաղկացած է Աւետարանէն առնուած խօսքերով (Ղուկ. 1-28-42): Կաթողիկէ Եկեղեցւոյ զուակաները իրենց ամէնէն մատղաշ տարիներուն այս աղօթքը զոց կը սորվին արտասանելու համար ընտանեկան յարկէն ներս, իրենց կեանքին մէջ պահելով զայն իրբեւ արժէքաւոր նուէր մը: Վարդարանի զործածութիւնը թոյլ կուտայ ռք անոնք բազմաթիւ անդամներ արտասանել օրուան մէջ այս աղօթքը որ ձևով մը իրենց կ'օգնէ աւետարանական մտքերու խոկումին մէջ մտնելու եւ երկար ժամանակ մը տերիմ կապի մէջ մնալու: Յիսուսի Մօրը հետ: Միջնադարէն ի վեր «Ողջոյն քեզ Մարիամնը ամէնէն հասարակաց աղօթքն է ուր Տիրամայրէն կը խնդրուի որ իրենց հանապազօրեայ զոյութեան ճամբուն վրայ ընկերակցի, եւ պաշտպանէ զիրենք:

Հայ եկեղեցւոյ մէջ Վարդարանի զործածութեան աւանդութիւնը թէև չկայ, բայց հայ քրիստոնեան ալ կը վայելէ Աստուածածնի ընկերակցութիւնը իր սուրբայ կեանքին մէջ: Նախ առաւօտեան եւ երեկոյեան ժամերգութեան ընթացքին: Յետոյ աչ կը շարունակէ իր մտերիմ կապը պահել անոր հետ զրպանի աղօթագրքին միջոցաւ. Հայ եկեղեցւոյ պատրաստած զրպանի աղօթագրքերուն մէջ, անպայման ներփակուած կ'ըլլան քանի մը հատ աղօթք ձօնուած Ս. Կոյսին. օրինակ՝ Յովհաննէս Գառնեցիի աղօթքը «Ասացեալ առ Սուրբ Աստուածածինն», ներքողներ Նարեկացիէն եւ ուրիշ շեղինականերէ: Իսկ զեռ կան տարրեր կերպեր Աստուածածնայ հետ մտերմութեան կապ արտայայտող, Հարսեր՝ ծննդարութեանէ 40 օր ետք իրենց նորածինը տաճար կը տանին. Հայ եկեղեցւոյ ծիսարանը մասնաւոր արարողութիւն սահմանած է ասոր համար. Ս. Կոյսի օրինակին հետեւելու այս աւանդութիւնը զօրաւոր կնիքով մը զրոշուած է մեր ժողովուրդի նպերանութեան վրայ:

Մեր ժողովուրդը, ինչպէս քրիստոնեայ միւս ժողովուրդները, ի նշան Մարիամի հանդէպ ունեցած իր խոր սիրոյն, դարբու ընթացքին բազմապատկեց իր արտայայտութեան ձևերը: Եարական, ներբողականներ, աղօթք, գանձ, տաղ, բանաստեղծական շարադրութիւն Երբեմն պարզ, Երբեմն մեծ արժէքով, որոնք տոյգորուած յար եւ նման զուրով մը ի պատիւ Սրբուհիին որ խաչեցեալը նուիրեց մարդոց որպէս մայր: Ասոնց մէջ շատ մը կերպեր, ինչպէս Մեծացուացիները, Նառեկացիի տպերը խորապէս աղղցին հաւատացեալներուն վրայ կենսատրելով անոնց մէջ խորունկ հատուք մը:

Մարիամական բարեպաշտութիւնը, ինչպէս Արեւելքի եւ Արեւմուտքի ժողովուրդներու պարագային, մեղ ալ մոլեց հարուստ արուեստի ստեղծագործութեան, որ արժեւորել տուաւ յաջորդող սերունդներուն մօտ Մարիամի հողեւոր գեղեցկութիւնը: Մեր մէջ մանրանկարիչներ, Երաժիշտներ, բանաստեղծներ, ուրիշներու մօտ նկարիչներ եւ արձանագործներ ալ, թուղցին զլուսն – զործոցները, որոնք ի լոյս ընծայեցին Ս. Կոյսի մեծութեան զանազան երևանները: Արուեստի այս զլուսն – զործոցները օղնած են, ներկայիս ալ կ'օղնեն փրկչական խորհուրդին մէջ իր բերած մեծ նպաստին իմաստն ու արժէքը աւելի լաւ հասկնալու համար:

Քրիստոնէական արուեստը Մարիամի մէջ գտաւ նոր մարդկութեան, մարդկայինին իրագործումը, բան մը որ կը համապատասխանէ Աստուծոյ ծրարքին, ինչ որ յոյսի զերազոյն նշան մըն է ամբողջ մարդկութեան համար:

3. Մեր հասարակութեան մէջ Մարիամէն բխող հողեւորական վերափոխումներու ընկերային հետեւանքները ակնատու են: Բայց աւելի արձագանգ զըտած են անոնք քոյր եկեղեցիներու մօտ: Մարիամը մասնաւոր կերպով պատուուած է կրօնական միաբանութիւններու կողմէ: Ո՛չ միայն բազմաթիւ կուսանոցներ, այլ նաեւ եկեղեցական հայրերու վանքեր կամ եղբայրակցութիւններ կը կրեն «Մարիամ»

անունը: Այս երեւոյթը կը լուսարանէ թէ յիշեալ անուանումով մենաստանները, կուսանոցները կամ հաստատութիւնները, կը ձգտին մարիամական ինքնատիպ հոգեւորութեան մը, առաւել շափով անշուշտ արտայայտելու համար իրենց մասնատր կապը սրբուհի Մարիամին հետ:

Մարիամական նման ուղղուածութիւն շեշտող վանական դրութիւններ գոյութիւն ունեցած են մեր մէջ: Այդ չենք զիտեր յստակ կերպով: Հայ Եկեղեցւոյ կրօնաւորութիւններու պատմութիւնն ալ զժբախտաբար հարուստ չէ մեզի այդ մասին մանրամասնութիւններ հաղորդելու: Ըստ աւանդական պատմութեան կը կարծուի թէ առաջին կուսանոցը Հայաստանի մէջ կառուցուած է Բարձրովրմէոս Առաքելի կողմէ: Իսկ Փաւստոս Բիւզանդի վկայութիւններէն գիտենք թէ Պապ Թագաւորը 374-ին աւերած է Հայաստանի զրեթէ բոլոր դաւաճներուն մէջ ներսէս Ա. Մեծի (353 – 373) հրամանով կառուցուած կուսաստանները: Ասդին-անդին կցկաւոր տեղեկութիւններ հայ քոյրերու կամ մայրապետներու վարքի կամ անոնց ղեկավարած հոգեւոր շարժումներու մասին, մինչեւ օրս ալ զոհացուցիչ եւ ամբողջական չեն: Ըրիւ դադափար մը տակաւին կարելի չէ եղած կաղմել այս կէտին շուրջ մեր կրօնական հին եւ նոր պատմութեան մէջ, Առաւելաբար եկեղեցասիրաց Տիկնանց Յանձնախումբերն են, որոնց անդամութիւններուն քով թէեւ չի՛ յայտնուիր, զոնէ մինչեւ այսօր չէ յայտնուած, կրօնական կոչում բայց կայ նուիրումը եկեղեցիներու շուրջ զործելու: Անձնուիրութիւն՝ որ որոշ շափով մարիամեան, հոգեւորութեան մը ներկայութիւնը զգալի կը դարձնէ մեր մէջ: Աղջկանց յատուկ որոշ վարժարաններն ալ կարելի է այս համակարգին տակ դասել:

Միւս կողմէ, եթէ ունեցած չենք կանոնաւորութեամբ սահմանուած մարիամական հոգեւոր եզրայրակցութիւններ կամ միարանութիւններ, ունեցած ենք սակայն վանականներ որոնք դէպի Մարիամ հոգեւոր այդ զիծը մեթոտիք կերպով զործադրած եւ մշակած են իրենց անձնական կեանքին մէջ կարգապահութեամբ եւ նախանձախնդրութեամբ: Այլապէս ինչո՞վ կարելի է բացատրել այդքան հարուստ մարիամարանութիւն մը

հայ եկեղեցական գրականութեան մէջ: Մարիամի հանդէպ արտայայտուած այս զգացումը մարդոց կեանքին մէջ, սուրբ հոգիի ներդրածութեամբ անշուշտ ծնունդ տուած է նաեւ միսթիք խորութիւններու, բան մը որ ցոյց կուտայ թէ քրիստոնեան Մարիամի բարեխօսութեամբ կրնայ իր էութեան ամենէն խորերը երթալ: Ճանաչումի փորձառութիւն ձեռք ձգել:

Դէպի Մարիամ յղումը ո՛չ միայն քով քովի կը բերէ յանձնառու քրիստոնեաները, այլ նաեւ սղարդ հաւատացեալները: Նոյնիսկ անոնք որոնք քիչ մը հեռու կը զգան իրենք զիրենք եկեղեցիէն, այլալիսիներուն համար յաճախ Սրբուհին կը հանդիսանայ անոնց կապը եկեղեցւոյ կեանքին հետ: Հասարակաց այս զգացումին արտայայտութիւնը կը սկսնուի քրիստոնեայ ժողովուրդին մօտ ուխտապանացութիւններով:

Ամրոյց տարուան րնթացքին հաստացեալներու բաղմութիւններ Տիրամօր անունը կրող ուխտատեղիներ կ'երթան, հոն ողորթ մատուցանելու: Լատինական ուխտաճիւղ հարուստ է մարիամական բարեպաշտութեան հանրածանօթ սրբավայրերով, ինչպէս Լուրտ, Ֆաթիմա, Լօրէթ, Կուատարուի, եւայլն. ասոնք՝ միջազգային մակարդակով. իսկ աղայիսի եւ տեղական մակարդակով ճանչցուած Աստուածածնայ սրբավայրեր զեւ շատ ունի Հռոմէական Կաթողիկէ Եկեղեցին: Առ հասարակ այս ուխտատեղիներուն վրայ երեւցած է Ս. Կոյսը որ մայրական քաղցրութեան պատգամներ կ'արձակէ, մարդոց սրտերը բանալով աստուածային շնորհքին:

Այս համեմատութեամբ հանրածանօթ սրբավայրեր Հայաստանի կամ Կիլիկիոյ մէջ գոյութիւն ունեցած են: Հարցումը ուսումնասիրութեան կը կարօտի: Այն տպաւորութիւնը ունինք թէ Ս. Կոյսին երեւումները Հայաստանի հողին վրայ ծածուկ պահուած են: Եստ հաւանաբար մեր մէջ Աստուածածնի անունով օծուած բազմաթիւ ու անհամար եկեղեցիները եղած են նաեւ Տիրակիւր Կոյսին ուխտապանացութեան սրբավայրերը: Իրբեւ հանրածանօթ սրբավայր մարիամական բարեպաշտութեան Հայերու համար եղած է Ս. Երկիրը: Նազարէթ, Բեթլեհէմ, Գեթսեմանիի Վաստուածամայրը, իսկ անց-

Լալ դարուն Արմաշու Ձար — Պափանն ալ Լգած է յաճախուած կարևոր եւ հանրածանօթ ուխտատեղի մը :

Աստուածածնայ աղօթաւայրերը կարելի է ըսել մէկ մէկ վկայարաններ են թէ՛ Աստուծոյ քարերարութեան եւ թէ՛ Մարիամի բարեխօսութեան : Աստուծոյ բարեքերերը կը հասնի ուխտաւարին , մարմնական փոշկութեան հրաշքով մը , կամ հողեկան տաղնալ ունեցողին երբ կը տրուի ներքին կապանքներէն ազատագրուելու վայելքը ներքին ինքնամարտութեամբ , այս բոլորը այն ատեն կը դառնան յայտնի նշաններ ըսելու համար թէ Քրիստոսով եւ Ս . Հողիսով Մարիամ Աստուածածինը կը շարունակէ սլաշտարանութեան մայրական իր դործը :

4. Եւհախ այս ուխտաւայրերը կը դառնան աւետարանումի կեդրոններ , այն իմաստով որ կատարուած հրաշքները մղում մը կուտան բազմաթիւ քրիստոնեաներու որպէսզի իրենք զիրենք նուիրեն ուրիշներու սպասուորութեան , բսենք՝ առաքելականութեան : Մարիամական բարեպաշտութեան գործադրութիւնը անպայման կ'առաջնորդէ զթութեան : Մարիամի ներկայութիւնը կը քաջուրէլ հուսատացեալները հիանդներու մտակը գտնուելու , ազատներուն օգնելու , մարդկային ըլլալու տրամա-

գրութիւններ առեղծելու : Գթութեան վարդապետութիւնը կը զարգըլ լոկ աստուածարանական ուսուցում մը ըլլալէ , այլ կը դառնայ ապրուած իրականութիւն մարդկային բնկերութեան մէջ : Այս շափելի հաններով աւելի կը ցոլանայ երկնաւոր Հօր գթութեան երևոր :

Մարիամական ծաւալը Եկեղեցւոյ կեանքին մէջ յուելնալ առիթ մը կուտայ վերանորոգումի եւ հոգեւոր հարստացման :

Այստեղ կարելոր կէտ մը կայ նշումի . Ս . Հոգիի ներգործութիւնն է այդ : Ան է վերջապէս որ մղում կուտայ քրիստոնեական հաւատքին , ճամբայ ելլելու Մարիամին զիմպիծը տեսնելու : Ս . Հոգին է որ հրաշքներ կը գործէ այն տեղերուն վրայ որ ի յայտ կուգայ մարիամական բարեպաշտութիւն մը : Ան է դարձեալ որ կը խթանէ մարդիկը Մարիամը ճանչնալու , եւ սիրելու : Ան կ'առաջնորդէ հաւատացեալները մտնելու Ս . Կոյսի Մեծացուցէթօրհնութեան եւ ցնծութեան մէջ , կարգաւ սորվելու համար կեանքի ընթացքին Աստուծոյ նշանները եւ ստանալու համար այն իմաստութիւնը որ ամէն մարդու քաջութիւն կուտայ նոր մարդութեան մը շինարարները կամ կերտիչները դառնալու :

ՆՈՐՎԱՆ ԵՊԻՍԿ . ԶԱՔԱՐԵԱՆ